

գիրը այն չէ բնաւ թէ մարդ զԱստուած իր փորձառութեան մէջ գտնուած տարրո՞վ պիտի մեկնէ թէ ոչ, կարելի չէ արդիլել ատիկա, խնդիրը միայն սա է որ եթէ մարդ պիտի մեկնէ զԱստուած ու եէ եղանակով, իր փորձառութեան ո՞ր տարրերը պիտի գործածէ, ցա՞ծ թէ բարձր: Ֆիզիքական էներժին նոյնչափ մեր մարմինի փորձառութիւնն է — որ կը վերարտադրուի աշխարհի մէջ — որչափ անհատականութիւնը մեր ինքնագիտակցութեան փորձառութիւնն է: Մարդ որչափ ալ նիւթապաշտ ըլլայ, ամենաջերմեռանդ քրիստոնեային նման պէտք է սուզի իր սեպհական փորձառութեան խորը, նիւթապաշտաը կը փորձէ սակայն խուսափիլ ատկէ, կընայ բարձրացնել մարմինը փոխանակ հոգիին, ամենաստորինը փոխանակ ամենաբարձրին, իբր իր Աստուածութեան մեկնութիւնը: Երկու պարագային մէջ ալ հաւատք է ասիկա, սակայն, և նոյնպէս մարդակերպութիւնն Քրիստոնէութեան մեթուար, բնաւ տարրեր չէ նիւթապաշտին կամ մօնիսթին մեթուէն սա

տարրերութեամբ որ փոխանակ ընտրելու աւելի ցած մաս մը փորձառութեան, կամ ենթարկեք մը փորձառութեան, Քրիստոնէութիւնը, տարրերու կարգապետութեան վրայ գասել — սկսեալ Փիզիքական ստորակարգեալ էներժիէն մինչև հոգեւոր թաշգաւորը — արգարութեան համար հառաջող և սիրով բոցավաս ինքնազիտակից անհատականութիւնը, կ'առնէ այս վերջինը (= ինքնազիտակից անհատականութիւնը), կեանքի այս բարձրագոյն ձեւը զոր կը ճանչնայ ան, և ասիկա այնչափ բարձր և անվհատ լաւատեսութեամբ մը որ կը տարծուի երեւակայութեան ամենահեղաւոր սահմանները, իբրեւ միակ համապատասխան պողոսակ ճամբորդելու համար զէպի ճշշմարտութիւն Աստուծոյ մասին: Քրիստոնեան մարդակերպական է, ինչպէս ամէն մարդ այդպէս է, բայց այդպիսի անհրաժեշտութեան մը տակ ըլլալով, կը խորհի որ մարդուն ամբողջութիւնը Աստուծոյ * Խորհրդանիշը ըլլալու չափ ոչ մեծ է, ոչ ալ բարի:

(Տարուհակելի)

X

ԶԳԻՏԵՄ

Մենակ ու լուռ, յուսակրսուր՝ չզիտեմ
Գնում եմ զո՞ւր, դառն ու տիսուր՝ չզիտեմ,
Հայրենազուրկ զնում եմ ո՞ւր՝ չզիտեմ...

Անհանգրուան, անօւն, վար զնացի՛,
Եւկրէ եւկիր, ոււրջոս օսար, զնացի՛,
Մեն մի խայիս տանջանկ զայ՝ զնացի՛...

Ու չգտայ սրտացաւ մարդ իմ նամբին,
Սիրուր թօնեց անօւն, անվարդ իմ նամբին,
Լոկ օձերս են սողում՝ անհար իմ նամբին...

Այս, այս նամբան ո՞ւր է տանում — ձայն չկա՛յ,
Ցոյսի կայծն է անհետանում — ձայն չկա՛յ,
Հայրենի՛ տուն, անո՞ւս անուն — ձայն չկա՛յ...

Մենակ ու լուռ, յուսակրսուր՝ չզիտեմ,
Գնում եմ զո՞ւր, դառն ու տիսուր՝ չզիտեմ,
Հայրենազուրկ զնում եմ ո՞ւր՝ չզիտեմ...

ԱԶԱՏ Վ.Հ.ՏՈՒՆԻ